سیاسی و ادبی
ارمنیجه یومی غزته
وەرچین لور
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ
ԳԻՆ 10 ՓԱՐԱ — ԹԷԼԷՓՈՆ 124 Պալիս

صاحب امتیازی: حراچیادر نرسسیان
مدیر مسئولی: واحان طوشیکیان
اداره: باب عالی جاده‌سنده نومرو ۷۳
PANPER-VERTCHINE LOUR
Journal Arménien Quotidien
Politique et Financier.

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԶԵԿՈՅՑ (Բ. Տարի 57րդ Օր)

Յամ. Ընդհ. Բանակատեղիեն, Դեկ· 9 իրուվ.—

1.—Միջագետքի ճակտին վրայ.—Քանի մը ամսուան մէջ մեր Թնդանօթի կրակով բնկղմուեցան Թչնամիին երկու ինքնաչարժ մակոյկը և ճիշդ նշանառութեամբ մէկ ինքնաչարժ մակոյկին մէջ հրդեհ յառաջ բերուեցաւ։ Մեր զօրախումբերը ամրացան դիրքին բովանդակ հիւսիսային ճակտին վրայ Թչնամիին երկաթ Թէլերուն մօտերեն։

2.—Կովկասի ճակտին վրայ.— Հաւկցուեցաւ թէ Դեկտեմբեր 7ին իսի չրջանակին մէջ Թչնամիին կողմէ գործուած յարձակումներուն առեն Թչնամին ունեցած է 300 հոգիի կորուստ, որոնցմէ 8ը սպայ։ Մեր կորուստները աւոր մէկ երրորդին չափ են։

3.—Տարսանելի ճակտին վրայ.—Սէտ իւլ Պահրի մէջ չարունակուեցաւ բնդհատարար Թնդանօթաձիգի, պօմպայի ու Թորփիլի կրակը։ Նեղուցին Ասիական ափին մեր հրետանիները ազդուագէս ռմբակոծեցին Մօրթօ Լիմանին և Թէքքէ Պրունի մէջ զօրք ցամաք հանելու նաւամատոյցները։ Մօրթօ Լիմանի մէջ երկու մակոյկ և Թէքքէի նաւամատոյցին մէջ ազդանիւթ բեռցած երկու մալուններ ալ ռումբ մը ճիշդ դպաւ Թչնամի նաւու մը Թչնամիին հնուացած չրջանակներէն լոկ մէկուն մէջ, որերով զօրաչանակի մը բաւելու չափ այլեւս անսակ պայար, աւելի քան մէկ միլիոն աւազապարկ, մօտ 1000 վրան, 1,500 ձանգոյի, հիւանդի 400 պատկարակ, 1,000 անուռկ պահածոյ, 50 տակառ պէնզին, Ազգն Տէրէի չրջակայքը հրամանդ մը, գետին Քաղուած չաս մը հրամանդի ռումբ, 300 քիլոմէդր հեռաձայնի թել, 180 քիլոմէդր ալ արգելքի թելեր գանուեցան։ Տակաւին չէ ճչգուած քանակը հրացանները, ռազմանիւթերուն, հագուստներուն և ուրիչ հանդերձանքներուն։

ԱՐԴԵՕՔ Ո՞ՒՐ ՊԻՏԻ ԵՐԹԱՆ

Մրեան եր Անատարքանեու ճակտին փոխգումած անգլ· զօրաց բիւը, — Աւդեօք Սեղանիկ պիտի ճանուին։ — Հաւանական է որ բռնամին դեռ երկար ատեն մնայ ի Սես իւլ Պահիր։

*Անգլիացիներուն Սրը Պրունըէն և Անատարքանէրէն այսպէս անակնկալ կերպով քաշուիլ երկու ուշագրաւ խնդիր կը ծանի մէջտեղ։ Նախ, ո՞րքան էր այս քաշուած զօրքերուն թիւը և ո՞ւր պիտի երկուին անոնք։ Քիչ մը դժուար է գուշակել Անատարքանեու ճակտին Թչնամի ուժերուն, մանաւանդ վերջին տաններու թիւը։ Այն ատեն երբ Անատարքանեու մէջ առաջին յարձակումը տեղի ունեցաւ և հոն նոր ճակատ մը հաստատուեցաւ, թէ՛ Սրը Պրունըի և թէ՛ Անատարքանեու մէջ Անգլիացի, Աւստրալիացի և Նոր Զելանտացի զինուորներուն թիւը 100—120 000 կը հաչուուէր։ Սակայն խիստ հաւանական է որ այս թիւը յետոյ չատ մը փոփոխութիւններ ունեցաւ։ Այսպէս, Գալլիպոլիի արչաւանքը սկսած առեն Ֆրանսացիք և Անգլիացիք Տարսանելի ճակտէն մաս մը զօրք քաշեցին և այս միջոցին բնականաբար Անատարքանէրէն ալ չատ մը զօրք առին։ Ուստի, կարելի է կռահել թէ վերջերս այդ ճակտին մէջ Թչնամի ուժերը քիչ մը նուազած էին և թէ՛ Սրը Պրունըի և թէ՛ Անատարքանեու մէջ առ առաւելն 60 000էն աւելի զօրք ունացած չէ։ Ասոր, Անգլիացիք այս անգամ այս 60,000 զօրքերը փոքր-ոքէ քաշեցին առին։ Արդ, խնդիր է թէ այս բնդ ամէնը 3—4 զօրաբաժինի չափ ուժը ո՞ւր պիտի երկուի։ Աբդիւօք Եգիպտո՞ս, ինչպէս կ'ենթադրուի որոշ մը չրջանակներու մէջ, թէ՛ Սեղանիկ ուժերնելու համար այդ տեղի Դաչնակից զօրքերը։ Բնականաբար կարելի չէ հիմակուհիմայ վճռել այս կէտը։ Մեր կարծիօք, աւելի հաւանական է որ անոնք Սեղանիկ պիտի դրկուին, ինչու որ Համաձայնական բանակները, այնպէս կ'երեւի թէ բացարձակապէս օրոչածի պէս են չքաչուիլ Գալլիպոլիի ճակտէն։ Ուստի, ամէնէն արամաբանական չարժումը պիտի ըլլայ այդ տեղի բանակները ժամ առաջ ի ձեռին պատրաստ գտնուած ուժերով ամրացնել։ Եթէ Տարսանելէն իր առաջին խումբ հեռացող այս ուժերը, ներկայացուածին համաձայն Սեղանիկ մեկնեցան, այս մասին մեր կասկածը պիտի փարատուի, բնական է, մինչ այս մինչ այն, հեղէն ազրիւրներէ գալիք լուրերով։

Գալով երկրորդ խնդիրին որ առաջ պիտի գայ անգլիական այս նահանջէն, սա է թէ, արդեօք Թչնամին Սրը Պրունըէն և Անատարքանէրէն քաշուելէ վերջ Սէտ իւլ Պահրի մէջ պիտի չարունակէ մնալ թէ ոչ։ Թչնամին երեք ճակտէն մէկանց, այն է աջէն, ձախէն և հաեւէն մալաւոնաւերու միջոցով պաչպանուիլը կարելի եղած դիրքի մը մէջ գանուած բլլալուն համար, գուչէ Անգլիացիներուն և Ֆրանսացիներուն այդ տեղի դիրքը իրենց համար քիչ մը աւելի նպաստաւոր է։ Ուստի, հաւանական է որ Թչնամին, այս նպաստաւոր կացութենէն օգտուելով առեն մըն ալ ուզէ մնալ ի Սէտ իւլ Պահր, և սակայն այդպիսի փափաք մը բաւական անարամադանական կ'ըլլայ, և նայն իսկ անմիտ։ Անգլիֆրանսացիներուն Սէտ իւլ Պահր եղներուն նպատակը ուրիչ բան չէր, բայց եթէ գրաւել Ալչը Թէբէն որ ևզերքէն 9 քիլոմէթր ներաւերը կը գտնուի։ Այս բլուրը 216 մէթր բարձրութեամբ, Տարսանելի նեղուցին մէջ գտնուած ամբողջ թղթակիցներ ալ յայտնած են։ Սեղանիկ մեծ յուզման մը մէջ է, հեղէն զօրաց քաշուելուն և Համաձայնական զօրաց համախմբումին չարունակուելուն վրայ։ (Թ· Է·)

ՊԱԼՔԱՆԵԱՆ ՍԻՒԻՐԵՐ

ՍԵԼԱՆԻԿԻ ՎԻՃԱԿԸ
ԹԱՄԱՆՈՒՄ ԳԱՂՆԱԿԻՑ ՆՈՐ ՉՕՐՔԵՐՈՒ

ՍՕՖԻԱ, 22.—Համաձայնական արչաւախումբը հեղէն կառավարութեան առաջին բազոքներուն բացարձակապէս ականջ չդնելով կը չարունակէ ամրացնել Սեղանիկը։ Կը հաւատայ նոյն իսկ թէ Համաձայնականք Սեղանիկի հեղէնական ամրութեանց թնդանօթներն ալ չափազանց են։ Սեղանիկ մեծ յուզման մը մէջ է, հեղէն զօրաց քաշուելուն և Համաձայնական զօրաց համախմբումին չարունակուելուն վրայ։ (Թ· Է·)

*՛՛ «Թէսալիոյ Էֆքեարի» Սեղանիկի թղթակիցը դեկտ· 10 թուով կը գրէ·—

Սեղանիկ եկած անգլ· և Ֆրանս· չղեներուն գարձեալ զինուոր, ռազմանիւթ, օդանաւիկ և այլն ցամաք հանելին, կ'բսուի թէ օգ· ուժերը Միտիլէնի և Մուդրոսէն կուգան։ Կօրինթոսի մէջ ամրութիւններ և խրամներ կը չինուին։ Անցեալ նամակով գրածիս համաձայն, Տօյրանի ճամբով Սեղանիկի, Սէրէզի և Տրամայի միջեւ հազորդակցութիւնը դժուարացած են։ Տակաւին լուր մը չառի թէ՝ պուլկար սահմանազլուխներու մօտ, հեղէն բանակին կողմէ չինուած ամրութիւնները Անգլօֆրանսացւոց պիտի յանձնուին թէ ոչ։ Այն պարագային երբ պատերազմական չարժուձիները հեղէն հող փոխադրուին և տարածուին, խնդիր է թէ Սեղանիկ—Տօյրան ճակտէն քաչուելու վրայ եղող հեղէն բանակը ինչ դիրք պիտի բռնէ։ Անչուչտ պիտի տեսնենք թէ դէպքերը ինչ հետեւանքներ առաջ պիտի բերեն։

*՛՛ Նոյն թղթակիցը նոյն թուով կը գրէ թէ առջի օր Յունիայի կողմէն 200, իսկ Տօյրանի կողմէն ալ 500 սերպ գաղթական հասած են Սեղանիկ, որոնց մէջ չատ մը փախստական զինուորներ ալ կան։ Հեղէն զինուորները առանձնացուցին մէջ կ'առնեն անոնց զէնքերը։

*՛՛ «Թանին»ի Սեղանիկի թղթակիցն ալ կը հազորդէ Դեկտ· 4 թուով.— Մինչ կը կարծուէր ընդհանուրին կողմէ թէ Սթուրտանի գահլիճը պիտի ընդգիմանայ Համաձայնականներուն Սեղանիկը ազատ կայան ընելու մասին ան այլ եւս ակած է կամաց կամաց նահանջել Դաչնակիցներու սաստիկ ապատնալիքներուն վրայ և ընդունիլ անոնց պահանջումները։ Հեղէն կառավարութիւնը գնդապետ Բալլիսը և Սթանքօյը զրկած է Սեղանիկ բանակցելու համար անգլօ-Ֆրանսական բանակատեղիին հետ։ Հեղէն և Համաձայնական զին· պատուիրակները Լէմնոսէն մօտերը, Ֆրանս· բանակատեղիին մէջ գումարուելով կ'աչխատին համաձայնութեան մը գալ։ Հեղէն կառավարութիւնը թեան կերպ մը գտնել։ Հեղէն կառավարութիւնը այս բանակցութեանց հակելու համար Անտրէա Իչխանը Սեղանիկ զրկած է։ Համաձայնականներուն ամէնէն աւելի պնդած կէտը՝ Սեղանիկի պաբպուխլն ու իրենց յանձնուելու խնդիրն է։ Սակայն ամէնէն աւելի վիճաբանութեան տեղի տուող կէտն ալ այս է։ Մէկ կողմէն Յունաստան չուզեր հաւատալ որ Դաչնակիցները իրեն կը վերադարձնեն Սեղանիկը, միւս կողմէ Սեղանիկի ժողովուրդն ալ հեղէն կառավարութեան մօտ դիմում կ'ընէ Սեղանիկը չպատերազմելու համար։ Մանաւանդ իսկամ տարբը հիմակուընէ մտածել սկսած է Դաչնակից զինուորներուն յառաջիկայ հալածանքին մասին։ Դաչնակից զօրքերը ամէն օր զինով վիճակի մէջ տակաւին Սեղանիկի չորեցած այգաքաղ կոպտութիւններ և կռիւներու հանդէպ այնքան յարձակումներ կ'ընեն, արդեօք զրաւելէ վերջ ինչեր չպիտի ընեն։ Այս կէտը հիմակուընէ կը հակցուի։ Հեղէն կառավարութիւնը Սեղանիկ պաբպելու, բայց պընդիր է որ Սեղանիկի մէջ զինուորական ուժ մը և զեր է որ Սեղանիկի մէջ զինուորական ուժ մը և Գարապրունի ամրութեան մէջ ալ մէկ քանի զօրարդունդ և ամրանիանց զօրաբաժիններ թողուին։ Ամէն օր կը յուսացուի որ այս խնդրոյն մասին վերջնական լուծում մը պիտի տրուի, բայց ահա նոր ծրագիր մը գործի կը ձգձգէ։ Արդէն, Գարապրունի մէջ մաս մը հեղէն զօրքերու թողուիլը մեծ վէճի մէջ կը բանայ։ Այսօր պրոյց կը չրջի նոյն իսկ առ զական անզօրութեան պահպանման համար մէկ զօրագունդ հեղէն զինուոր պիտի ձգուի, և Գարապրունի մէջ ալ երկու բնդանօթաձիգ զօրագունդ պիտի թողուի։

Գերման կառավարութիւնը հեղէն պատերազմական բնդհ· ապստակոյսի նախարար Զօր· Յունմանեան բնդհ· ապստակոյսի նախարար Զօր· Յունմանեան և Բ· Դասարագի Մարտագրաւ բնդհ· ապստակոյսի անդամներէն Սթրանիկոսի և Բալլիսի պատուանշաններ առած է։ Գերմանիոյ այս ընթացքը նչանակալից է· ասկէ զատ խնդիր է թէ Համաձայնութեան հրամանատարները արդեօք ընդունելով կ'ընդունին հեղէն զինուորականներուն մասնակցութիւնը այդ խորհրդակցութեանց՝ գերման կայսեր պատուանշաններով իրենց կուրծքը զարդարած վիճակի մէջ։ Այսօր, հասկի հեղէն

զինուորական չրջանակները բացէ ի բաց կ'ըսեն թէ Ցունաստան կը հպատակի Համաձայնութեան, որովհետեւ կը վախնայ որ ան կը ոմբակոծէ իր եղերքները և սակայն այս ճնշումին վրէժը պիտի առնեն։ Մանաւանդ վերջին օրերս, հելլէն սպանները Անգլիա-Ֆրանսայի սպաներուն բարեւ իսկ չեն տար։ Համաձայնականներուն ճնշումը երկրին մէջ այնպիսի աստիճան մը առաջ բերած է որ, Դաշնակիցները ինչ որ ալ ընեն, չեն կրնար հնազանդեցնել նախկին համակրանքը չունին։ Հելլէն զինուորական չրջանակները կը հաւաստեն թէ Սելանիկը պարպող հելլէն բանակները այժմ Քօզանա պիտի մեկնին։ Սակայն այս բանակը հոս մաս մը ուժ թողլով Թեսալիա պիտի քաշուի, ինչու որ հոն մեծ զօրանոցներ չկան։

* * * Կառավարական չրջանակները կ'ըսեն թէ եթէ Մ. Կունարիս մեծամասնութիւն չունի ընարութեանց մէջ, հելլէն դահլիճին մէջ կարգ մը փոփոխութիւններ պիտի ըլլան և Կունարիս պիտի ըլլայ վարչապետ։

Սելանիկ, 21. —Պատերազմիկները հաւաստած են Ցունաստանի թէ Սելանիկ չպիտի ազդուի Մակեդոնական արչաւանքէն։ (Ի.)

* * «Հիլալ» իր այսօրուան խմբագրականին մէջ խօսելով հելլէն ընտրութեանց վրայ, որոնք կը վերջանան կառավարական կուսակցութեան յաղթանակով, կ'ըսէ.

— Համաձայնականները որոնք չեն դադրիր երդուելէ թէ կը կռուին ազգերու իրաւանց համար, իրականութեան մէջ կը խղդեն Ցունաստանը, և անոր ոչ մէկ իրաւունքը չեն յարգեր, ու կ'ենթարկեն զայն իրենց յամառութեամբ ամենայոռեւոյն փոքձերուն պատերազմի մը որուն ան չուզեր գրնաւ մասնակցիլ։ Բայց հիմակուընէ կարելի է կռահել թէ Սքուլուտիսի դահլիճը աւելի պիտի ուժեղայ և կ'ներեւի թէ այդ վայրկենին կ'ապահէ վճռական որոշումները տալու համար։ Ցունաստանի ներկայ անորոշ ընթացքը չկրնար երկար տեւել։ Աւիկա հասկցած են Թագաւորն ու դահլիճը։ Պուլկարեւգերման բանակները նա մղելով Անգլեւֆրանսացիները մինչեւ հիմայ են իր յարգանս Ցունաստանի։ Միայն այս իրողութիւնը բաւ է ցոյց տալու Հելլէններուն երկու խումբերուն տարբերութիւնը։ Բայց միեւնոյն Հելլէնները պարտաւոր են ընդունիլ թէ այս տարբերութիւնը չկրնար յանգիլ մինչեւ ջնասուիլը մեր զինակիցներու յաղթանակներուն արդիւնքներուն։ Հելլէնները պարտաւոր են պատասխանել իրենց ընծայուած յարգանքին, Քաոսակ Զինակցութեան հանդէպ փոխադարձութեամբ։ Ցունաստան պէտք է կամ վճռական կերպով հրաւիրէ Անգլեւֆրանսացիները մնկնելու հողէն և կամ բանալ սահմանագլուխը մեր զինակիցներուն առջեւ։ Կը կարծենք թէ ներկայ ընտրութեանց արդիւնքներէն մին ճիշդ այս խնդրոյն լուծումը պիտի ըլլայ։

Ռ Ո Ւ Մ Ա Ն Ի Ա

ՊԵՍԱՐԱՊԻՈՅ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ

ՍՕՖԻԱ, 22.—Ռումանիայէն հասած լուրեր կը հաղորդեն թէ Պէսարապիա գտնուած ռուս զօրքերուն մեծ մասը դէպի հիւսիս կը ղրկուի։ (Թ. Է.)

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՄԷՋ

ՊՈՒԿՐԷՇ, 22.—Մ. Մարկիլոման գահաճոին որուելիք պատասխանին առթիւ տեղի ունեցած խորհրդակցութեանց պահուն բեմ ելնելով գերագոյն հրամատար կառավարութեան զգուշաւոր ընթացքը և անոր ներկայ քաղաքականութիւնը և յայտարարելէ վերջ թէ այսօր, արտաքին քաղաքականութեան մասին վիճելը անկարելի է բարձրագոյն պատճառներով բաւ։—«Կառավարութիւնը վճռական որոշում մը տալէ առաջ, պարտաւոր է երկար բարակ խորհրդածել, ինչու որ ռումանական կառավարութեան պարտութիւնն ու ձախողութիւնը ամբողջ Ռումանացիներուն աղէտը բերէ է։ Պահպանողական կուսակցութիւնը ամբողջովին պիտի աջակցի կառավարութեան, անոր հետեւած քաղաքականութեան մէջ։ Ցետոյ, ճառախօսը անդրադառնալով արմատաց արտաժման արգելքի խնդրոյն, քննադատեց այդ միջոցը և ըսաւ.—«Ռումանիա գրամագլուխի պէտք ունի, եթէ կառավարութիւնը ասկէ առաջ ատանկ որոշում մը տուած չըլլար, Ռումանիա մեծ օգուտներ պիտի քաղէր»։ Ցետոյ, Մ. Սթէհան բեմ ելնելով տարօրինակ ճառ մը խօսեցաւ և պահանջից ու մաղթից որ կառավարութիւնը այս տագնապալի վայրկեաններուն մէջ որոշ քաղաքականութեան մը հետեւի։ (Թ. Է.)

ՊՈՒԼԿԱՐԻԱ

ՎԱՌՆԱՅԻ ՌՄԲԱԿՈԾՈՒՄԸ

ՊՈՒԿՐԷՇ, 22.—Ներքին գործոց նախարարը այս առտու հեռագիր մը առացաւ որ կ'ըսէ թէ ռուս նաւարաժին մը երեւցաւ Պալչիքի առջեւ։ Ռուս չորս Թորպիլանաւած գացին վառնա ու ռմբակոծեցին քաղաքը, 51 ռումբ արձակելով անոր դէմ։ Պ. ցին քաղաքը, 51 ռումբ արձակելով անոր դէմ։ Պ.

ԼՈՒԿԱՆՕ, 21.—Միլանէն կը հեռագրուի.— Աթէնքէն լուր կը տրուի «Սէքօլոյ»ի ամսոյս 20ին թէ ռուս զրահաւոր մը և փոխադրանաւերու ընկերացող երկու Թորպիլանաւ ռմբակոծեր են Վառնան։ (Այս մասին տեսնել Դիկտ. 21 Թուականիր հեռագիրը Սօֆիայէն)։ (Պ.)

ՍԵՐՊԻԱՅԷՆ ԱՒԵՒՈՒԱԾ ԱԽԱՐԻՆ ՇՈՒՐՋ

«Գամբանա» կը գրէ.—Գերման և աւստրիական բանակներուն Սերպերէն առած ասպարէզները յանձնուիլ սկսած է։ Առ այս՝ առաջին րոպէներուն Քրուշեվացի մէջ պատրաստուեր են և այդ տեսի թնդանօթները, ռազմանիւթերը, լօքոմօթիվներն ու վակոնները Գուլկարներուն արդուեր են։ Միեւնոյն տեղը դրաւուած կառախումբ մը կը պարունակէր հեղար թագաւորին յատուկ գոյքերը։ Գերմաններուն ձեռքը 50 վակոնի չափ ռազմանիւթ ալ անցած էր։ Քրուշեվացի մէջ հրավառնիւթեր և մասնաւորապէս անծուխ վառօդ չինող գործարան մը կը գտնուի։ Քաղքին գրաւման օրը կայարանին մէջ ուժանակ բեռցած ութը վակօն բռնկեր և այս սասսիի բռնկումին աղմուկութեամբ, քաղաքին դուռներն ու ապակիները բոլորովին կոտրուած են։ (Թ. Է.)

Ցաւօք կը ծանուցանենք անակնկալ մահը ՌՈՒԲԻՆ ԷՖ. ՈՍԿԱՆԻ, որդի բազմաչխատ ուսուցչապետ հանգուցեալ Յակոբ Ոսկանի և եղբայր Գեղարուեստից վարժարանի ներքին Տնօրէն եւ արուեստագէտ քանդակագործ հանգուցեալ Երուանդ Էֆ. Ոսկանի։ Ռուբէն Էֆ. Ոսկան՝ Ռօպէրթ Գոլէժի փոյլուն չրջանաւարտներէն զարգացեալ երիտասարդ մը ըլլալով՝ թէ առեւտրական հրապարակի վրայ և թէ ընկերային չրջանակներու մէջ յարգուած եւ սիրուած դէմք մըն էր։ Քանի մը տարիներէ ի վեր դժբաղդ հիւանդութեան մը ենթարկուած ըլլալով կը դարմանուէր Շիլլիի նախկին Ֆրանսական հիւանդանոցին մէջ։ Իր մահը երիտասարդ հասակին մէջ, բոլոր իր ծանօթներուն մեծ ցաւ կը պատճառէ։ Այս առթիւ մեր անկեղծ ցաւակցութիւնը կը յայտնենք Ոսկան ընտանիքին եւ բոլոր պարագաներուն։

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

ՌՈՒՍԵՐՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Վիեննա, 21.—Լրագիրները կը հրատարակեն այլ և այլ աղբիւրէ լուրեր, Ռուսերուն պատրաստութեանց մասին, յարձակողականի համար կալիցիոյ մէջ։ Ռուս սպայակոյտը ծանուցեր է թէ չուտով անակնկալներ տեղի պիտի ունենան։ (Պ.)

ԳԵՐՄԱՆԻՈՅ ԿԱՅՍԵՐ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ

ՊԵՐԼԻՆ, 22 (Պաշտօնական).—Մարշահիւսի թեթեւ բորբոքման մը հետեւանքով, որ զինքը կը հարկադրէ մէկ քանի օր անհանգիստ գուբս չելնել. Կայսրը առիթուեցաւ յետաձգել իր մեկնումը դէպի արեւմտեան ճակատ։ (Պ.)

44ԷՆ 50 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ

Վիեննա, 21.—44—45 տարեկանները պէնքի տակ պիտի կանչուին Յունվար 17ին։ Իսկ 48—50 տարեկաններ Յունվար 21ին։ (Պ.)

ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՊՈԼՈՅ ՀԵԼԼԷՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ

Վիեննա, 21.—Աթէնքէն կը հաղորդուի.—Պաշտօնաթերթը կը ծանուցանէ թէ արտաքին գործոց նախկին նախարար Մ. Քալէրիի Պոլոյ հելլէն դեսպան կարգուած է։ (Պ.)

Մ. ՇԷՊԼԷՕ Կ'ԸՆԴՈՒՆՈՒԻ ԹԱԳԱԻՈՐԷՆ

ՊՈՒԿՐԷՇ, 22.—Վիեննայի ռուս նախորդ դեսպան Մ. Շէպլէօ երէկ ունկնդրութեան ընդունուեցաւ թագաւորէն։ (Պ.)

ՀՈԼԱՆՏԱՑԻ ԲՈՂՈՔԸ

Լ.Ա. Հէ, 21.—Արտաքին գործոց նախարարութիւնը կը տեղեկացնէ թէ Հոլանտայի կառավարութիւնը ազդուրէն բողոքած է անգլ. կառավարութեան մօտ անգլ. մարտանաւերու կողմէ 3 լրագիներու մէջէն Թղթատարական պայուսակներ գրաւման դէմ։ Հոլանտական կառավարութիւնը պահանջած է որ այս պայուսակները խնդրոյն վերադարձուին և յայտնած է թէ կը յուսայ որ այլ եւս չենկրկնուիր այս կարգի իրողութիւններ։ (Պ.)

ՊԼՅՈՂԼՈՒ ԻԾՐԱ ՏԱՑԻՐԷՍԻՆՏԷՆ. Սալա էֆէնտի Գալէնտէր օղլուէն մանչիկի խնթինաֆ Հաւգուդ տայիրէսինին 16 ազօսթոս 331 Թարիխի իլահրյա Սօֆիա վէ Մարիա գաղնկար գիմէթլերինտէ ալաճաղր օլան 18220 զրուչա 55 լիրանըն մա մէսարըֆ թէչէմին իսթիֆաար զրմիրն. տա Պէօյիւք սատատա Բանայիա սօզաղրնտա քայնի Թախմինէն 272 զըրա մըզտարը արտա իւզերինէ մէպնի սաղիր վէ քէպիր 12 օտա վէ 1 քէպիր սուճա վէ սահրըճ վէ արդ սրնտա այարնլըգ մէհալինի վէ տէրունինտէ պիր գուլյուլ վէ Թախմինէն 368 զըրա մըզտարը պաղչէ մէհալինի միւհիթվի Շահզատէ Սուլթան Մէհմէտ Խան հազրէթլերի վազֆընատն զէմինի մուգաթալը վէ էպնիյէսի միւզ 15 նուսմէրօ իլէ մուբագդամ պիր պուգ խարապ ախչադ խանէ իլէ Սթանպօլտա Ֆէներտէ կիւլ ճամի չէրիֆի մահալլէսինին Ֆէներ ճատէսինտէ քեսյինի Թախմինէն 783 արշունատն իսպարէթ վէ տէրունինտէ քէօհնէ քեարկիր Թէնօզ մահալլերինի միւչթէմէլ վէ Սյա Սօֆիայի քէպիր վազֆընատն վէ պիր Թարաֆը Տօգթ. Կարապետ էֆ. խանէ վէ պիր Թարաֆը Տօգթ. Բալամուտի էֆ. խանէ վէ պաղչէսի վէ դիր Թարաֆը լէպզը ակրեա վէ Թարաֆը բաղիյի Ֆէներ ճատէսիյլէ մահտուա 256 վէ 258 նուսմէրօլարլա մուբագդամ ահիլխանէ արասընըն մէտեուղլարըն բէտէրլէրի միւթէվէքքա Վասիլաքի գըզը նամընա մուգայէտը սիւլտան հասլէրինին 3 հիսսէ իսթիսարըյլա Մարիա վէ Սօֆիա իհնիդալ իլէ 2 հիսսէսի Թարիհը իլանատն Թիսպարէն 30 կիւն միւտտէթլէ մէվգըի միւզայէտէյէ վազ իտիլմիչ օլտուգընտան Թարիհ օլանլարը վէ տահա զիյատէ մալիւմաթ այմագ իսթէյէնլերի բէյ ադչէլէրինի միւսթահարպէն Պէյօղլու իդարա ատրէսինէ միւրաճաատլէ էյլէմլէրի իլան օլունուր։

9 Քհանուար էվվէլ 331

ԿՈՐՍՈՒՄԱՆ.—1294ի ձնունդ Մարտիրոս ազգ. երուանդ Միրիճան անունով զինուորական վէճիր մը կորսուած է դեղին ճրզատանի մը մէջ, որուն մէջ կար 2 պօճո, մէկը 300 և միւսը 400 դրուշոց ինչպէս նաև մէկ ոսկինոց պանքնոթ մը։ Գտնողը կը խնդրուի յանձնել Բերա, Գէրիսխէ Ջամիքի զոց թիւ 17 տունը։ Գոնացուցիչ նուէր մը պիտի տրուի։

ԱԶԳ. ԿԵԴՐ. Վարչութեան Դասատու. Խորհուրդը կը հրաւիրէ Տիկին Հայկանոյշ Մանուկեան զալ Պասրիարքարան Դեկտ. 11ի ուրբաթ օր երեկոյեան 11ին (ը. է.) և ներկայանալ նոյն Խորհուրդին, նկատի պիտի առնէ իր էրկանը՝ կարապետ Մանուկեանի իր դէմ ունեցած ամուսնական գաղթ։ (Պիտի)

ՔՍԱՆ ՏԵՍԱԿ գանազան վէպեր 100ական դրուշով կը ծախուին Պազար Ալի Ճառախի վառօդի. Նազարէթ էֆ. Այճեանի մօտ։ Ալ ասոնք թէն օգտուելու համար, պէտք է փութալ գիրքերը չպատռած։

Խմբագիր՝ ՀՐԱՉՅԱՆ ՏԻՐ-ՆԱՐԱՔՍԱՆ
Պատ. Տնօրէն՝ Պ. ՀԱՅԿ ԹՕՓՃԵԱՆ
Հասցէ՝ Պազար Ալի Ճառախի 4 ՍԱՆԱՍԱՐԵԱՆ